

75-ԱՄԵԱԿ ՄԵԾ ԵՂԵՈՆԻ

Ինչպէս աշխարհի չորս ծագերուն սփռուած ամէն գաղութի — նմանապէս Մայր Հայրենիքի — այնպէս ալ Երևան քաղաքի Հայ փոքրաթիւ գաղութին մէջ նշուեցաւ Մեծ Եղեռնի եօթանասունհինգամեակը, 24 Ապրիլի Երեքշաբթի օրը, պատշաճ հանդիսութիւններով:

Առաւօտուն, Արբոց Յակոբեանց Մայր Տաճարին մէջ Պատարագեց Հոգշ. Տ. Մեսրոպ Վրդ. Ասողկեան եւ Նահատակաց յիշատակը ոգեկոչեց:

Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ մատուցուած Հանգստեան Ս. Պատարագէն յետոյ, համայնքապետ Յովսէփ Ծ. Վրդ. Ռուպեան, իր մասնակցութիւնը բերաւ Արբոց Յակոբեանց Տաճարի Հոգեհանգիստին եւ Ս. Փրկչի ընթացող թափօրին:

Սուրբ Պատարագի աւարտին, մեծ զանգի ազահունչ զարկերուն հետ սկսաւ Հոգեհանգստեան հանդիսաւոր կարգը, Նախագահութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօր եւ մասնակցութեամբ լոյվ սնդակ Միաբանութեան: Խուռներամ ժողովուրդը լեցուցած էր Տաճարը: Կային նաեւ օտարներ ու թղթակիցներ:

Ժամը 11ին կազմուեցաւ պատկառելի թափօր մը, առաջնորդութեամբ Հ. Ե. Մ. եւ Հ. Մ. Ը. Մ. Սկսուտ — Արենայներուն:

Յամբարայլ եւ վնհրնթաց՝ թափօրը Հանգստեան շարականներու երգեցողութեամբ ուղղուեցաւ Ս. Փրկչի Ազգային գերեզմանատունը եւ բոլորուեցաւ Արարայի Նահատակաց Յուշարձանին շուրջ, ուր պաշտամունքի աւարտին խօսք առաւ Հայրենիքէն հիւրարար քաղաքս այցելող Փրօֆ. Սպարտակ Պաղտասարեան:

Վերադարձին ժառնգ. Վարժարանի բակ-պարտէզին մէջ տրուեցաւ հոգեսուրճ:

Այդ օր փակ մնացին Հայկական բոլոր վաճառատունները Ս. Քաղաքին մէջ:

Կէսօրէ ետք, Հայ Մարմն. Ընդճ. Միութեան անդամ պատանի-երիտասարդներու խումբ մը իջաւ Թէլ-Սվիլ խաղաղ ցոյց մը կազմակերպելու Թրքական Հիւպատոսարանի դիմաց: Կառավարութեան դրած արգելքին հետեւանքով, անոնք ուղղուեցան տարբեր եւ մեծ պետութեանց Դեսպանատուններուն մօտ, ուր իրենց արդար բողոքն ու պահանջքը արտայայտեցին Հայկական Դատին երեք քառորդ դար անլոյծ մնալուն համար:

Եւաֆայի Ս. Նիկողայոս Եկեղեցւոյ մէջ կատարուեցաւ Հոգեհանգիստ Հայ Նահատակաց հոգիներուն համար: Ներկայ էր նաեւ Հայֆայի փոքրաթիւ Հայութիւնը:

Տեղական թերթերն ու ծայնասփիւռը նշեցին ըստ պատշաճի նշանակալից այս հանգրուանը:

★

23-28 Ապրիլ, ամբողջ շաբաթ մը, ամէն երեկոյ, ժառնգ. Վարժարանին մէջ Symposium կոչուած հաւաքոյթներ կայացան, ուր Մեծ Եղեռնը իր բոլոր ծալքերով վերլուծման ենթարկուեցաւ: Սկանաւոր ազգայիններէ բացի — Տեաքը Դէորդ Հինգըլեան, Եղիա Տիգրանեան, Փրօֆ. Մանուէլ Հասէսեան, Ալպէրթ Աղազարեան, Փրօֆ. Արրահամ Թէրեան, Ժօրժէթ Աւագեան — օտար գիտնականներ եւս խօսք առին: Անոնց մէջ կային Քրիստոնեաներ — Կաթողիկ, Բողոքական — ինչպէս նաեւ Հրեաներ:

Եղաւ նաեւ ասմունքի երեկոյ մը, ուր մէկուկէս ժամ տեսողութեամբ, Հայրենիքէն ժամանած արուեստագէտ Վլատիմիր Ապանեան արտասանեց Նահատակ գրողներու գրութիւններէն:

Սրահը միշտ ալ լեցուն էր ժողովուրդով, որոնք մեծ հետաքրքրութեամբ եւ հասկընալի թէեւ զսպուած յուզումով կը հետեւէին բանախօսներուն:

Բոլոր հաւաքոյթներուն ներկայ եղաւ Միաբանութիւնը եւ Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, որ Նախագահեց եւ մասնակցեցաւ իր փակման խօսքերով: